

Կատականքը զրպարտութեան փայլակն է :  
Եթէ ստակ ունիս , մարդկանց օգնէ , եթէ չու-  
նիս՝ բարի հնարքներ գործէ :

Երբոր մինակ ըլլաս պակասութիւններդ մտա-  
ծէ , իսկ եթէ ընկերութեան մէջ , ուրիշներունը  
մոռցիր :

Ով որ կ'ուզէ վայելել Հարստութեան քաղցրու-  
թիւնը , պէտք է ընդունիլ աշխատութիւն վիշտերը :

Եթէ խօսակցութիւնը ժամանակին յարմար  
չէ , բառ մ'ալ իսկ աւելորդ է :

Ով որ իր տունը մարդ չընդունիր , ճամբոր-  
դութեան ատեն խիստ քիչ մարդու հիւր կ'ըլլայ :

Երջանկութեանը ատեն կանչէ քեզի ծնողքդ ,  
իսկ վտանգի միջոց հին բարեկամի մը վստահացիր :

Երբոր երեք անձինք մէկտեղ կ'երթան , միշտ  
սորոտելէք բան ունիմ , նմանելով բարւոյն որ կ'ըլ-  
լուի , և ուղղելով զիս այն չար բանով որ կը գոր-  
ծուի :

Կառավարէ տունդ , և կ'իմանաս թէ որչափ  
կ'արժէ փայտը և բրինձը . մեծցուր տղայքդ , այն  
ատեն կը ճանչնաս թէ որչափ պարտական ես  
հօրդ և մօրդ :

Եթէ արեւցուութեան դարման մը կ'ուզես , բաց  
աչքերդ և նայէ գինովին :

Քիչն է որ կը ծառայէ , ոչ թէ շատը :

Եթէ կ'ուզես որ ոչ ոք գիտնայ՝ մի ըներ զայն :

Երբոր ժողովեց այս առածները , որ  
կրնային ուղղուիլ հաւասարապէս որ  
և իցէ ժողովրդեան , և որ կը նկարա-  
զրէին ամեն մարդու բարոյականը ,  
տեղացի երևելազոյն փիլիսոփայից մա-  
տեաններուն միջէն ալ երեք առածներ  
ընտրեց՝ որք մասնաւորապէս Չինաց մէջ  
գործածուած առաքինութեանց կը վե-  
րաբերէին :

Երանի անոնց՝ որք կրնան պատկուութեան ա-  
տենին ընդունած ինամոց փոխարէն հատուցա-  
նել իրենց հարցը և մարցը . ևս երանի անոնց՝ որ  
իրենց ժպիտներուն , փայփայանաց և ուրախու-  
թեանց իսկ զգայմամբ սրտի կը հատուցանեն :  
Մեծ սարիք մը երբեմն երկրորդ տղայութիւն մըն  
է , ինչու համար որդիական գութը հայրականին և  
մայրականին պիտի չհասնի :

Ամենէն աւելի անյաղթելի բանակը անիկայ է՝  
ուր հարց ստեպ իրենց տղայքը , որդիք իրենց ծնող-  
քը և եղբարք իրենց եղբարքը կը մտածեն :

Ով որ կը յիշէ իր ծնողաց երախտիքը , իր երախ-  
տագիտութեամբը զբաղած կը մոռնայ անոնց պա-  
կասութիւնները :

Հոն աւելցուց նաև Կոնփիւկիոսի դե-  
ղեցիկ խօսքերը .

Ճանցիր բարերարութիւններ ուրիշ բարերա-  
րութիւններով : Բայց մի առնուր վրէժ ուրիշ թշա-  
մանօք :

Կը շարունակուի :

ԲՐՈՒՍԻՈՅ ԼԱՆՏՎԷՐ ԸՍՈՒԱԾ ԶՕՐԲԸ

Լանտվեր անունը շատ լուած է ու  
կը լուի , որուն զօրութեանը , կարծեմ  
կրնանք զուրցել , որ շատ ստոյգ գաղա-  
փար մը չունինք : Սովորաբար կը կար-  
ծուի որ Լանտվեր (Landwher) անունը  
տեսակ մը ազգային զօրք կը նշանակէ ,  
բանակ մը զինուց սակաւավարժ ռամ-  
կէն կազմեալ , որոնք պիտոյից ժամա-  
նակ իբր զինուոր կը ծառայեն : Յար-  
մար ժամանակն է որ Բազմավիպիս ըն-  
թերցողաց , քանի մը ստոյգ տեղեկու-  
թիւն տանք ասոր վրայօք :

Լանտվեր անունն բառական թարգ-  
մանութիւնը Պաշտպանութիւն երկրի  
կը նշանակէ , որ բառականապէս կը  
ցուցնէ լանտվերին սկիզբը . այսինքն  
թէ երբ բուն և կանոնաւորեալ բանա-  
կին զօրութիւնը կը սպառէր երկայն և  
արիւնահեղ պատերազմներով , անոնց  
տեղ բոլոր ազգը զէնք կ'առնուր և ա-  
սոնք լանտվեր կը կոչուէին . վերջը կա-  
մաց կամաց այս տեսակ զինուորութիւ-  
նը բրուսիական բանակին հիմն եղաւ :

Բրուսիոյ զինուորագրութեան ժա-  
մանակ , մէկ անձ մը իրեն տեղ ուրիշ  
մը չիկրնար փոխանակել , երբոր քսան-  
ուամէկերորդ տարուան կը հասնի ամեն  
մարդ՝ որ զէնք տանելու կարող է , զի-  
նուորութեան կը կանչուի հինգ տա-  
րուան համար , երեք տարի գունդերուն  
մէջ կը կենայ , իսկ վերջի երկու տարին  
իր հայրենեացը մէջ իբր զինուոր 'ի  
պահեստի կը մնայ , միշտ պատրաստ  
առջի նշանին իր գունդը դիմելու :

Երբ քսանհինգ տարուան կ'ըլլայ ,  
լանտվերի մէջ կը մտնէ , այսինքն թէ  
անկէ վերջը միայն պատերազմի ժամա-  
նակ զինուոր է : Սակայն ամեն տարի  
լանտվերի մաս մը ամսուան մը չափ ու-  
րոշեալ տեղ մը կը ժողովի , և այս մի-  
ջոցիս ամենայն պատերազմական կըր-  
թութեանց ինք զինքը կը զբաղեցնէ :  
Հիւղերու տակ կամ բաց դաշտի վրայ  
կը պառկի , տեսակ տեսակ շարժմանց  
կըթութիւններ կ'ընէ , կեղծ պատե-

րազմի փորձերու կը զբաղի, և այս ամենը անոր համար է որ ձեռքի վարժութիւնը չի կորսնցընէ և բանակին մէջ ստացած կրթութիւնները անթերի պահէ: Այս կերպով երբ պատերազմի ժամանակը հասնի, բոլոր այս մարդիկ իսկոյն կատարեալ զինուորք կը գտնուին, և փոխանակ շինական անկիրթ զօրաց, որոնց կրնային գաղափար տալ, կը զարմանայ մարդ՝ տեսնալով այնպիսի կարգաւորեալ զունդեր, որոնք ամենայնիւ արժանի են պատերազմական ճակատուն:

Իսկ զինուորական ծառայութեան ժամանակին նկատմամբ՝ մէկ առանձնաշնորհութիւն մը միայն կ'ըլլուի այն երիտասարդաց, որք տասնևութ տարուան հասակին մէջ կը ներկայանան քննութեան հանդէս մը անցնելու, անով իրենց շնորհ կ'ըլլուի միայն տարի մը ծառայութիւն մատուցանելու. սակայն միշտ այնու պայմանաւ որ իրենց յատուկ ծախքովը իրենք զիրենք հոգան: Եթէ այս ինքնակամ տարուան մը զինուորները՝ իրենց ծառայութեան հանգըստեան ժամերը զինուորական կրթութիւնին լրացընելու ծառայեցընեն, եթէ նոյն տարուան վերջը յաջողին իրենց լանտվէրի սպայի քննութիւնը հանդիսացընելու, տեղակալի ուսկապքը ստացած՝ առանձնական կեանքը կը մանեն:

Լանտվէրի բարձրագոյն հրամանատարութիւնք, գնդապետէն սկսեալ, միշտ այն սպայից պահուած են, որ կամ գործօն բանակին պաշտաման մէջ կը գտնուին և կամ արտաքոյ պաշտաման վիճակի մէջ են:

Լանտվէրը երկու մաս կը բաժնուի. առաջինը բաղկացեալ է անոնցմէ, որոնց տարիքն է 25 էն մինչև 32. Իսկ երկրորդ մասին մէջն են 32 տարին անցնողները: Քառասուն տարեկանէն ետքը լանտվէրէն կ'ելլեն առանց զինուորութիւնը բոլորովին թողլու. վասն զի յետին կարօտութեան ժամանակ, յետ չարաչար կորուստներու, բոլոր հին զինուորները որ կարող են զէնք կրելու,

զրօշի տակը կրնան կանչուիլ, ևրկրապաւն գունդը (Landsturm) կազմելու, որ է վերջին փաղանգը, որոնց կը յանձնուի բերդորէից պահպանութիւնը:

Ամեն անգամ որ տէրութիւնը այս լանտվէր բանակը կը հաւաքէ, բնականապէս մեծ յուզում մը կը ծագի երկրին մէջ. գործատուները կը դադարին աշխատաւորաց պակսութեամբը, վաճառականութիւնը կը մարի գլխաւորաց և գործատարաց երթալովը, գատաստանարանք անգամ իրենց փնասումասն կ'առնուն, վասն զի բոլոր երիտասարդ պաշտօնակալք թողլով դատաստանարանը, զինուորութիւնը կը զգենուն: Գեղերէն և քաղաքներէն ամեն յաջող մարդիկ բանակ կ'երթան, իրենց կանայքը և տղայքը տունը թողլով, և մինչև իրենց շահը և բաղդը օտարաց վստահելով. այս ամենայն աննկարագրելի շփոթութիւն մըն է:

Այսպէս 1866ի պատերազմին ժամանակ, Գոլոնիոյ գլխաւոր լուծայափոխներէն մէկը, հարկ եղաւ որ մի և նոյն օրը երեք որդւոցմէ բաժնուի: Այս յարգելի վաճառականը, որ շատ անգամ, իր բուն պալատին մէջ Բրուսիոյ թագուհւոյն ասպնջականութիւն ըրեր էր, Պէռլին գնաց, յուսալով թագաւորէն շնորհք մը ընդունիլ, որ երեք որդւոցմէ մէկը տունը մնայ: Թագաւորը մերժեց խնդիրը, և այս միլիոնաւոր երեք հարուստքը, պարզ գեղջկանց նման մեկնեցան լանտվէր երթալու:

Կը պատմուի որ Գոլոնիա քաղաքը, մի և նոյն գնդին մէջ, վաճառականութեան տան մը այս երեք անձիւնքը գըտնուեցան. տէրը, գլխաւոր գործակալը և սպասաւորը: Գործակատարը տեղակալ էր, սպասաւորը ենթասպայ և տէրը հասարակ զինուոր:

Երբ 1866ին լանտվէրը Գոլոնիայէն կը չուէր, աղիողորմ տեսարան մը կը ներկայացընէր: Այն ժամուն որ գունդը երկաթուղոյն կառաց մէջ կը մտնէր, զինուորներ իրենց ընտանեացը հետ հոն կը հասնէին, կնիկը էրկան վերարկուն բռնած, պղտիկ տղայն հրացանը, հայր

մը իր անդրանիկ որդւոյն զինուորական պարկը: Հեծեծանաց ձայները սիրտը կը խշխշցընէին. շոգեկառաց ճամբայ ել լելու ժամանակը, զինուորները կառքերէն դուրս կը նետուէին, մէկ վերջին անգամ մըն ալ իրենց ընտանեաց գըրկախառն բարեր տալու համար. և վերջապէս երբ սկսան ողջոյն շոգեկառքը չուել, բոլոր տղայքը, լալու վշտալից աղաղակներով օգը կը թնդացընէին, մինչդեռ կանայք շեմբուն վրայ կը մարէին:

Լանտվէրի զինուորքը շատ աւելի բարեբաղդ են քան բուն բանակին զինուորները. որովհետև լանտվէրի զօրականք իրենց քսակը աղէկ լեցուն հետերնին կը տանին, ու իրենք զիրենք բնաւ բանէ մը չեն զրկեր. անանկ որ շատ անգամ իրենց պաշարի թոշակը և հացը աղքատ զինուորակցաց կը բաժնեն:

Լանտվէրի զինուորական զգեստը և զինուց հանդերձանքը՝ մի և նոյն է միւս բանակին զինուորաց զգեստուն և զինուց հետ. բաց 'ի սաղաւարտին խաչէն, որ միայն հասարակ զգեստուն զլսարկին ծոպքին մէջն կը կրեն:

Լանտվէրի հաւաքումը — միշտ 1866 տարւոյն ակնարկելով — իր ծիծաղելի կտորն ունեցաւ: Երբոր գնացին պարտուցը համար անգութ պարտատէրներէն բանտեալները արգելանոցէն ազատելու, այս արգելականները մեծաւ եռանդեամբ պատերազմին լուրը ընդունեցան:

Պէռլինի բանտի մը մէջ, մի և նոյն օրը տասնուչորս բանտարկելոց ազատութիւն տրուեցաւ: Ասոնք լանտվէրի զգեստը հագած, առաջին այցելութիւննին իրենց պարտատեարցը ըրին: Զարմանալի զիպուածով մը ասոնցմէ մէկը, ունեցած բնակութեան տոմսակին համեմատ, իր պարտատիրոջ տունը գնաց բնակելու՝ որ զինքը բանտեր էր, և այն պարտատէրը հարկ եղաւ որ իր պարտապանին թէ բնակութեան տեղ տայ, և թէ անունը հոգայ:

Ամեն հնարք կը բանեցընեն, լանտվէրի ծառայութենէ ազատելու համար:

աղերսագիրը հարիւրաւոր կը թափին թագաւորին առջև, բայց ինքը անողոքելի է: Այսպէս մեր վերը ըսած Գոլնիոյ լուծայափոխը, որ բրուսիական գանձին զլսաւորներէն մէկն է, գնաց Պէռլին յուսալով որ իբր շնորհ ընդունի որ իր որդւոցմէ մէկը տունը մնայ. այն միջոցին արքայորդին իր հօրը սենեակն էր. թագաւորը մտիկ ըրաւ լուծայափոխին. վերջը,

— « Սիրելի Պարոն, ըսաւ, կը ցաւիմ որ խնդիրքդ չեմ կրնար կատարել »:

Եւ որովհետև լուծայափոխը շատ կ'աղաչէր.

— « Պարոն, ըսաւ, ցուցընելով իր գահուն ժառանգը, մէկ որդի մը միայն ունիմ, և նոյն ինքն ալ բանակ պիտի երթայ »:

## ՆԻԷԼ ՄԱՐԱԶԱՍԻՏ

Անցած տարւոյն Օգոստոս ամսուն մէջ այս մարաջախտիս համաուօտ կենսագրութիւնը զրինք. հիմա կը դնենք ընթերցողաց առջին անոր կենդանագիր պատկերը:

Նիէլ մարաջախտիս մահուամբը Գաղղիոյ պատերազմի հակամէտ կողմը իր ամենէն զօրաւոր բազուկը կորսնցուցեր էր, և թերևս իր զլսաւորը: Յայտնի է որ մինչև 1868ին աշունէն, այս մարաջախտս չէր ուզեր զարնան սպասել Բրուսիոյ դէմ պատերազմ հրատարակելու համար: Բանակը կարգաւորած ըլլալով, անհամբեր կ'երևար զայն գործողութեան մտցընելու, որպէս զի տկարացընէ այն նոր և զարհուրելի տէրութիւնը՝ որ Սատովայի մէջ արմատը ձգեր էր: Այս բանս կը մեկնէ այն տաղնապողական գործունէութիւնը՝ որով իր երկարաձիգ պաշտաման ժամանակը ինք զինքը մաշեցուց, որպէս զի քիչ ժամանակուան մէջ իր ձեռնարկած զինուորական կարգաւորութիւնը գլուխ հանէ:

1867ն Բունուարի 20ն եղաւ որ կայ